

հանելու աշխարհաբարին, որ ի՛ր օրէնքները պիտի ունենայ հինին փոխարէն, լայնագոյն և զիտական գեանի մը վրայ կարենալ զարգանալու համար, ինչ որ պիտի նպաստէ լեզուին ներդաշնակ զեղեցկութեան և ունենալիք ճոխութեան: Այս մասին գրարարէն խոշոր նպաստ մը առնելու թէ՛ զը, զոր սմանք առաջարկեցին, կարգ մը ոճերու և նախդիրներու զործածութեան համար, անկասկած ունի իր մեծ առաւելութիւնը լեզուն ճոխացնելու և իմաստի նրբութիւններ յառաջ բերելու տեսակէտէն, պարագայ մըն է սակայն որուն իրագործումը ներկայ պայմաններու մէջ կրնայ դժուարութիւններու բախիլ և անպսակ թողուլ կատարուած աշխատանքը, ուստի զանց կ'ընենք խօսիլ այդ մասին:

Նիկոսիա Գ. Վ. ՄԻՆԱՍԻԱՆ
1939
(Էբըլ յաւերտի)

ՀԱՍՏՔԻ ԵՒ ՄՍԱԾՄԱՆ ՅՈԼՔԵՐ

Բաւական չէ միայն ցանկալ երջանկութեան, ու խորհիլ րէ բաժին մըն է ան, որ օր մը, պիտի տուի մեզի դիպուածաւ, կամ իբր ի զին կարծուած կամ յուսացուած արժանաւորութիւններու:

Ոչ մեկ բարիք կրնայ ստացուիլ անատիս:

Ու լուսադոյն առաւելութիւններն են անոնք, զորս ոչ րէ կ'ընդունիմք, այլ որոնց կը սիրանանք յամբարէն, երկար՝ լուրջ՝ խորհրդածուած եւ ամառնելի ճիգերու փոխարէն:

Երբ առօրեայ փորձառութիւնը կը վկայի րէ ճիշդ է այս մտածումը կենցաղական լուսութեանց տեսակետով, խղճի զգուցումը եւ բարոյական օրէնքներու խելամուտութիւնը պէտք է ըսեն զաղապարի մարդուն րէ ո՛րքան աւելի նեւարիտ է ան, երբ ներքին կեանքին մասին է հարցը:

Հոգուով ծոյր, երկմիտ, երկչոտ, ընդունայն վերապահութիւններով ինքզինքը անգործութեան մասնով սիրք չի կրնար հասնիլ այն բարութեան, որ բիստոնեական սիրոյ ոգեւորութիւնն է երկրի վրայ:

«ԱՌԵՏԱՐԱՆԻ ԶԱՍՔԵՆ»

ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

ԵՐԵՄԻԱ ՁԷԼԷՊԻ

Տեսած եմ Պոլսոյ հրակիզման պատմութիւնը, Ս. Յակոբայ ձեռագրաց մատենագարանի թիւ 892ը:

Պատմութիւն մը չէ անիկա, ինչպէս կը հասկնանք բառը մենք, պարզ մահկանացուներս: Իրողութիւն է անշուշտ անոր նիւթը, — հրդեհ մը որ Օրագրութեան մէջ արձանագրուած է:

«Իսկ ի հասանել ժի-ի Յաւիս Եարաքի աւուր եղել կրակն մեծ ի Սաւաղօլ բարով չէր եղեր» (Օրագրութիւն 1660 էջ 356):

Ձեռագիրը կուտայ ժամանակին բոլոր զահակալներուն անունները, զործածուած տոմարական թուականները: Կ'առնեմ հետ մը: «Եւ ի մարգեղութեան բանին Ասուծոյ առ փրկութիւն մեզ, հազարերորդի, վեց հարիւրերորդի եւ վաթսուերորդի (1660)

97 միջակ մեծութեամբ թուղթեր (194 էջ) կը պատմեն ազէտը:

«Արդ, ի սիկզբն յառաջարկութեան (յ)երթս և հրակիզութենէ մեծի արքայական քաղաքիս և մեծանամբաւ ձովահայեաց Կոստանդնուզէն Պոլսոյս, մեծաթաղծ ողով, և սրտաբեկ հեծութեամբ, բարձրական ողբովք, տատանիմ առաջի բարունական (յ)երամոց, երջանկակրօն մաքրանուէր ժառանգաւորաց սրբոյ եկեղեցոյ և մանկանց նորածնելոց՝ խոհեմագարդ աշակերտելոց՝ և որոց պատահեցինն զրոցս նորակերտի որ ըստ անուանն իւրոյ Հրակիզման յորջորջի. ճահաւորեցայ ըստ ձեր սիրոյ խոհականութեան տրամախոնել զներկայիս ընթացս կէտի, ըստ ենթադրութեան կերպի. և դուք որպէս անարգամեծար լուսեւերանգ իմաստուք ներգահապէս մատուցելիք զուսկն ձեր ի լուր, զի և սա՛ երկըրպագութեամբ ձերդ ականակիտ մտաց ըզպատճառն բանի ի դէմս բեր. և զի թէպէտ պարտ էր իմաստնոյն խրատու զչափ անձին գիտելով հրաժար լինել յայպիտեաց ըստ մարգարէին. Ոչ գնալով ընդ մեծամեծ եւ ոչ ընդ այնոսիկ որ սքանչելիք են՝ առ սակի

անդէպ նուաստութեանս տհասի, և շրջութապատ ժամանակիս բերմանց անյարմարապէս երեւեալ գրոյցք, սակայն զբաղձակայն իմ ժտելով աղերսեցից առաջի ձերդ իմաստութեան զի զկարէն պահանջելով անքամահ կալլիք զի ընդ իմուժ խոստովանութեանս ի գտանելն յայս թերի և անյարմարք:

Այսպէս կը սկսի յառաջարանութիւնը այս հրդեհին: Մէջբերումը աւելորդ կ'ընծայէ որևէ մեկնութիւն: Մեր հին մատենագրութեան ամենէն յարկի ոճն է ասիկա:

Ու կրակը.

— «Եղև յանկարծակի թնդիւն անեղ, որպէս զի հրաձգութիւն զու ի տեղւոջս յայսմիկ ուստի ի կրպակէ առն փանաքի սանտիճոյ միոջ հուր կայծեալ որ է ի հիւսուսոյ կոյս առ ի յեզրէ ծովուն Պոնտոսի՝ որոյ անուն տեղւոյն Այասմայ Ղափի յորջորջի զոր վառեալ հրոյն անաանոր սաստիկ արծարծմամբ և իսկոյն կէտի յարեաւ հողմ յուժգին առ ի յօժանդակութիւն հրոյն վասնորոյ վերացեալ յոգ բոցն բարկութեան և եռայր որպէս գճարպով լցեալ և տոչորէք զչէնս ներքուստ սահմանացն եւ պայթեալ զպարսպօքն արտաքոյ և մրեղէն բոցով ներքուստ եւ արտաքուստ զչինուածս վաճառուց կրպակաց պախալովք, և պաղարձովք, քերեստէճովք, զարուճովք և թուֆէքճովք. և այլ արհեստաւորաց քերակեհանովք եւ գործատեղօք ի վայրկեան ժամանակի գաշտեցուցանէք և ի ներքուստ վագեալ որ առ ի վերայ քաղաքին կծկծեալ բարձրացեալ երկուց բազկաց կուսիւ և իսկոյն զօճախ եէնկիլէրուցն որ Աղա Ղափուսի կոչիւր համայն շրջապատ փայտիւքն զետնացուցանէք. և ոչ կարացին այնքան զօրք դրանն այնմիկ և կամ յայլուստ հաւաքեալքն մասն ինչ փայտի վրկել և շինուց ինչ օգնել և կամ բռնակալքն իշխանօք հանդերձ ոչ կարացին պարտել զառաջգիմութիւն հրոյն կամ մերձեալ կարել»:

Կրակը կը հասնի Օճաղ աղասի.

«Անդր և լինէին կալանաւորս արանց վեցից համազգի նոցունց (եէնիչէրիներուն) զորս վասն վնասու իմիք եղեալ ի բանտի. և յորում ժամու զայ հուրն ի վերայ ապարանին այնմիկ և նոցա զիտեալ աղաղակէին աղատել և ոչ լուան որք ի դրան անդ էին: Որք և բողոք բարձեալ որպէս ի միոջէ բերանոյ և ասէին»

«Ջկաճայս յաղագս դրեանն ուրբոց»:

Ահաւաստիկ այդ կաֆան
 «Դուք հանց անօրէն ազգ էք,
 Պիղծ բընէ 'ւանիրաւ եղեալ,
 Մեղք ձեր ի յերկինս եհաս
 Զըրկելոց բողոքն բարձրացեալ,
 Իժէպէտ վնաս ինչ գտայք
 Եւ կալայք զմեզ բանտարգել
 Զեր զլխոյն սէքաթ արէք
 Զեր հոգոյն համար զմեզ փրկել.
 Կարծր ու անողորմ եղայք
 Որ պատիժ ձեր կայ արդ սպասել.
 Զմեզ ի հուրս խորովէք,
 Հուրն անշէջ և ձեզ պահել»:

Այսպէս կը քերթեն բանտարկեալները և աւելորդ է ըսել կ'եփին:

Ահա պատմումին զնացքը: Ամէն էջ պատմումի կը լրանայ կաֆաներով որոնք իբր թէ կ'ըսուին բնակիչներէն, Երեմիայիէն (որ մօտ յիսուն անգամ ինքզինքը կը զնէ աղէտեալներուն փոխանորդ ու անոնց ողբերը կ'ողբայ) ձիերէն, քաշուկներէն, հրեաներէն, աղախիներէն, սղոցմէն, մարդոցմէն, ծովէն (քանի մը անգամ ծովն ու մարդերը կաֆաներով կը խօսին) հովէն, ու շարունակելը ձեզմէ:

Այսպէս կը քալէ այս պատմումը:

Կրակին գործունէութիւնը միշտ մեկ, զոհերուն դժբախտութիւնը՝ միշտ նոյն, տեսարաններուն նկարագիրը գրեթէ անփոփոխ ըլլալու պայմանով՝ էջերը կը զառնան: Փողոցի, թաղի, հրապարակի, շուկայի, խաներու, մեծ մզկիթներու, յիշատակարաններու, ապարանքներու անուններ իրարու կը յաջորդեն, բոցնէ ակնթարթի մը մէջ լզուելու, մաքրուելու, «պուտսանալու» ճակատագրով: Կը հասկցուի թէ ինչ անտանելի միօրինակութիւն կը ճնշէ այս թոհուրոհին պատկերացման վրայ: Մարդկային տարրը, իբր խորովուած ապրանք չի պակսիր: Դժբախտութիւնը հոն է որ այս խորապէս յուզիչ դրուագները չեն առաջնորդուիր իրենց կարելի մշակումին: Իշխանահիներ կը փախցուին գերուհիներու ծոցով, մայրեր իրենց գաւակները կ'օգնեն կրակէն, արքայազուներ անկէ հալածական կուլան անմխիթար ու այր ու կին մը կը մեռնին (որոնց չիրմաքարին վրայ իր ոտանաւորները չէ մոռցած հիւրնկալել զիրքին մէջ) եղբրական պայմաններու մէջ: Եւ սակայն

ամէն ինչ կը մնայ խորասոյզ կրակին ծուխին մէջ կարծես: Երեմիա շուարած է կրակին արագութենէն որ գրիչէն շատ աւելի ուժ ունի անշուշտ, ու չի կրնար ուղեղիմ մը պահել: Կուտայ խառնակ, քսոսալին պատկերը այդ ամէնուն բայց կ'անճրկի յտակ պահեր, տեսարաններ կազմելու: Ամէն էջի ընդհատուող պատմութիւն անգամ մըն ալ կը տկարանայ յուսահատութեն իրարու նմանող ողբերուն չհատնող գուրդաներովը: Աւ մարդ կը հարցնէ տրամութեամբ — Ի՞նչ է իմաստը այս բաներուն:

Քերթնողական դառածութի սա շքեղ նմոյշին մէջ, բախտ է որ հոս ու հոն ապրած ըլլան մէկ երկու խեղագէտ յուզիչ գրուագիներ ալ: Ասոնցմէ մէկն է Ս. Աստուածամիկ եկեղեցիին ազատման դէպքը: Քերպանցապէս գրուագային սղէտ մը: Դժբախտութիւն է որ ըլլայ խղզուած հոգաորական ընդլայնութի ողբալի մոլուցքի մը մէջ: Գիրքին հարիւրէ աւելի էջերը յատկացուած են կաճակներու, որոնց մէջ սիրուն, յաջողած կտորներ չեն պակսիր, բայց որոնց ամբողջութիւնը անհանդուրժելի հեղեղ մըն է, որուն նկարագիրը առաջին էջերուն մէջ կը պարզուի և կը սպասուի: Մնացեալ իննըսուն էջերուն վրայ կրակը պիտի քալէ բանաստեղծութեն, ըսել կուզեմ՝ բաներով կարելի պատկերներու քառսին մէջէն, սուգ ու ողբ առնելով ու տալով:

Երեմիայի արձակը անարգարութիւն պիտի ըլլար կապել այս կատաղի հոգաորութեան:

Ո՞ւր փնտոել սակայն պատմողը, արձակագիրը, քանի որ տրամադրելի աղբիւրները անբաւարար կամ դէշ վկայութիւն կուտան անկէ:

Փորձուեցայ Թուրքերը վերլուծել: Ասոնցմէ ոմանք գրական էջեր են, ինչպէս կը հասկնային գրականութիւնը մարդիկ, այդ օրերուն: Խօսեցայ իր տղուն մահուան օտթիւ (Պրիզորիս վարդապետ) իր նամակներէն, որոնք արձակ ողբեր են, ու կուգան մարդկային ոգիի խորագոյն ակէն: Պրագէտին բոլոր անհիթեթութիւնները չեն յաջողիր տապալել սա զգացման անկեղծութիւնը: Երեմիա ողբերգակ ծնած է: Այդ զգայնութիւնը քիչ անգամ այդ խրտութեամբ ինծի տրուած է հաստատել մեր

հին մատենագրութեան գործերուն մէջ: Ամբողջ երկրի մը կործանումը կ'օգրայ թովմա Արծրունին ու չի հասնիր մեզ յուզելու: Աւ Արծրունին սնի վարպետն է երեմիային: Աւելի վար շրջաններէն, եղիւնն նմանապէս անկարող է մեր սիրտը գանելու, բայց վերջարանի հոշակաւոր գլուխէն: Երեմիա սեպտասհարներու հանդէպ բացառիկ ընկալչութեամբ գիտէ տրամադրել ինքզինքը: Իր զաւկին, թոռան մահերը իրեն ներշնչած են սրտագրու էջեր: Բայց ահա նախքը անունով երէցի մը ազան է որ կը մեռնի: Առիթը կ'օգտագործէ երեմիա և եղիւզար կաթաղիկոսին կը գրէ նամակ մը (438-442, Մարգարէիւն) որուն մէջ ճշմարիտ ողբերգակ բանաստեղծ մը ինքնաբերաբար երեան կ'ելլէ: Ինքզինքը կը դնէ մեռնողին տեղը և կը բանայ բերանը անոր մահուան աղղեցութիւնները փնտոելու: Քիչ ետքը նոյն դիւրութեամբ կ'ըլլայ անոր ծնողքը և դուք կ'ունենաք դասական պատկերները զաւակի սիրտին:

«... վայ ծնողիս եղիւթեան, զի զաւարի լեարդ իմ ի գուժ որդիկին իմոյ, թալիթի աղիք իմ հրով բոցոյ ի վերայ զարիպ անդրանիկին իմոյ մեռելոյ: Ո՞ տայր զզլուխ իմ ծով առնուլ և զաչերս աղբիւրս արտասուաց: Արդ չորասցի արգանդ իմ զի ոչ կարեմ ես զայնպիսի զաւակ ծնանել. զօսասցի ծառն զի ոչ ևս կարէ զայնպիսի ոստս վայելուչս արձակել, խլեցի յարմատոյ որթս զի ոչ ևս կարէ գնոյնպիսի բերել բարունակ ողկուգարեր...» ու նարեկեան թաւալումով այս մտածումը ինքզինքը կը բազմապատկէ ու խօսքը կ'ըլլայ մօրը որ իր կարգին կը պատմէ իրեն սրտին մտտիկ ամենէն անուշ յիշատակները. օրօրանէն սկսեալ մինչև հարսնիքին երազը, մինչև քահանայական պսակը...: Մայրն է որ կ'ըսէ «... ոսկեծի՞ շար մանտիլօք զնծայս զարդ պարանոցիդ տարածեցից. կարմրաներկ մատամբս կալեալ զվարսասփիւս տիպքս համբուրից թէ ընդ ազգատոհմ իմ ի պարսկաքաւեալ ցնծացայց...» ու կը թաւալի միշտ նարեկեան շունչով սա մտապատկերներու շարքը փեսայական արարողութեանց, շարականներով և երգերով: Երեմիա չի ձգեր մայրը: Իր զաւկէն (որ պանդրիտութեան մէջ, հաւանաբար իջմիածին մեռած է) անիկա լուրեր կը մուրայ Սկիւտա-

բէն մինչև կարին, միշտ Արարատին յառած՝ որպէսզի պատումէն խոցուած սրտին դեղ մը գտնէ, պանդոկէ պանդոկ լուր մուրալով: Ու . . . սեւով լեցուած թուղթ մը . . . : Մայրը նորէն կը բանայ իր բերանը . . . օ որդեակ իմ Ոհան . . . միթէ պատանօք պատեցա՞ւ անձն քո վայելչահասակ: միթէ ի գազազ մահու բարձա՞ւ կիպարարողգատ քո զի: միթէ փշրեցա՞ւ աղեղնանման և կամարայար ունեք քո: միթէ հողով կափուցա՞ւ այդ ծով ծով աչեր քո: միթէ փակեցա՞ւ ձոխութիւնք աղվոր բերանոյ քո: միթէ լոնցա՞ն քաղցրանուազ բարբառ քո: միթէ անզարգացա՞ւ քաղցրատեսիլ կերպարան քո: միթէ խցո՞ւ աւնուչափիւս ձայն եղանակի քո: միթէ հարա՞ւ ի կարկտէ ծաղկեալ նանկնիդ . . . միթէ ընդ երկրու գերեզմանի՞՞ ամփոփեցաւ տիպղ վարդահոտ . . . : օ Ինչպէս կը տեսնուի, ասիկա այնքան նամակ է, այն ալ կաթողիկոսի մը ուղղուած, ժառանգաւորի մը մահուան առիթով, որքան Պատմութիւն հրակիզմանը՝ պատմութիւնը հրդեհի մը:

Ձեռք չէլով այդ թուղթերէն մեր ներքեւի, արգար ակնկալութիւնները, գեղչելով նրմանապէս բռնակուտական մեղքերը, կ'ունենանք մեր ձեռքին տակ մարդու մը հոգին զարձեալ, որ հայր է, երիտասարդ է, բանասերձ է: Երեմիայի բուլբերը արձակ քերթուածներ են, քանի մը հարիւր տարի առաջ, մօտաւոր ընտանութեամբ է այն վրիպած գրեւու կերպին որ արեւմտահայ գրականութեան մէջ այնքան շքեղ ոսկեղար մը ապրեցաւ, մինչև պատերազմ ու զեռ քիչ մըն ալ սողին, արձակ փերուած յաւակնոտ պիտակին տակ, ստերջ որքան յետադարձ նկարագիրներով, որուն մէջ կը համերաշխին իրարու անհաշտ ալ հոգեբանութիւններ ինչպէս հանգանակներ: Ալիշանի Եւայի հարսնիքը և Յ. Գ. Մրմրեանի Նեհարին երգը վիրաւոր են այն անլըջութեամբ որ Երեմիայի թուղթերը կը վերածէ ազատ քերթումին: Ո՞ւրիկ է ի՞նչու:

Եւ սակայն հակառակ լեզուական խոշոր անհարթութեանց, անխնամութեան, քերականական տարրական որքան կոշտ սըլսալներուն («սոր» հայցական տեք բային այսօրուան տղոց մեղքը չէ միայն, այլ և եռամեծ քերթողներուն), բռնախաղական ձգտումներուն (Երեմիային ոճը ամենէն շատ

կը յիշեցնէ Գ. Նարեկացին)(*) , մեր լեզուին համաձայնութեան ոգիին գէժ ամէն սողի ամբարձող սխալներուն (շատ քիչ ան-

(*) Այս նմանութիւնը չի սահմանափակուիր միայն բառակազմական, շարադասական մասնայայտութեանց, որոնք նախադասութեանց ներքին կազմը կը շահագրգռեն: Նմանութիւնը ակնի խոր է և հետահայեաց: Երեմիայի «ձեռք չէլով սուրված է Ալշուհաբեանին մեջ երբ Քէչ պատկերի մը առջև կեցած, անդայար ասկէ արձակուած փոսփորափայլութիւններով նորեր կը կազմէ. իրարէ քիտղ, իրար շարունակող, երեւն ակնորդ (որովհետեւ ոչ նոր), ակնի շատ սպասուի՞՞ որովհետեւ երանգ, ու ասոր շնորհիւ իր նորութիւն կը մատուցուի մեզի: Տեսա՞ք Նալչի Քէչ իր դիւրութիւնը վիճակներու ստորաբաժանումն որ խնցական եղանակ մը չի այլ զուտ զգացական, բանաստեղծը յայտարարող: Օրբորբեան մեջ իր հայրագրին, Մոսեսի Անբախումին հոգեւարքը, մահուան մահի՞՞ր Նարեկեան ոգիով կը բրբոյս: Իր վարդապետ տղուն մահը որպացող նախակներուն մեջ ընթացիկ խնաստութիւնը երբ զեղչեմք, մնացածը ապշեցուցիչ ստատութեամբ հոսանք մըն է զգայութեանց, զգացումներու: Կը խորհիմ Ալշուհաբեանի «Մարտի 2-ին Երեմիայիկն ներշնչուած (Յէնուս Որդէ) ըլլալուն չափովը (որդաւորութեամբ, գերբերութեամբ, գործիչ կը շարունակէ), կուգայ «Պատմութեան Խաչի Աղբոր»-ը»-ը (Գ. Նարեկացի): Ձեռական, բանական ըլլալի ակնի, այս հանգիստութիւնը ապահովաբար կը բխի ինքնուրուի: Այս հաստատուելու երեմիան կը վերածէ առաջին գիծի բանաստեղծի մը, որ դժբախտութեան սակն է անկեկն գոհնիկ, փերողական սեղոմներ վրսակող շրջանի մը մեջ ապրելուն: Վերցուցիք Երեմիան իր աշխարհահանդիս բախտումներէն, իրազուական գրադումներէն, որիչիկ գործիկ, փոսփիկ կառուցումն սպասուի, ու որիք զայն Հայաստանեան ներկախոյս, կոյս զիւղի մը կամ վանքի մը ծոցը: Հաստատար կ'ունենայիք երբ ոչ Ալշուհաբեանը գոհի շատ ակնի արժող բան մը քան Յէնուս Որդէ կամ Երեմիայի Որդէ (Շնորհաւ): Իր ստատեղութեանց ինչպիսի քերտութեանց մեջ Երեմիան կը գտնէ հաստատարից դիւր մը միկ կողմէն վաւերական բանաստեղծներու (Նալչի-Քէչ, Շնորհաւ) միւս կողմէն գիրքի սակն հնուներուն, բառախաղի սպակներուն (Գ. Մագիստրո) միջև:

զեռ Տերառդիանոսի օրերէն, կը համարուէր շատ ըսողներ:

Երեմիայի մէջ խօսքի սա առատութիւնը անշուշտ մեզ կը նեղէ այն պարզ պատճառով որ եղելութեանց համապատասխան ճոխութեամբ մը չէ պաշտպանուած: Բայց, այնպէս, ինչպէս է անթիւ, իր գործին մեզի ծանօթ մասին մէջ, դարձեալ կը փրկէ, կը քաւէ ինքզինքը: Ի վերջոյ Օրագրութեան մէջ զոյ է աշխարհ մը, կը վխտան մարդեր, կ'որուանան հոգեկան վիճակներ. սեւեռուած է մտայնութիւն մը, թէեւ միշտ պակասաւոր: Բայց այսքանն ալ կը գոհացնէ (*) մեզ այսօր: Չեմ փորձուիր

համար: Հոռովացի պատմիչ մը անան զեղեկութեամբ récit մը պիտի հաներ այս անուն խոսքեամբ պատմարեան ռոմի մտղկային կեանքին զերազոյն զգայութիւնները ունին իրենց համար զսքանակ: Դաշին պատմ հատկէն իսկ տեղորոշին մը կ'ենթադրէ: Հայոց իշխանները (որոնց անէն մեկուն անունն ալ կուսայ երանելի Թուման) այդքանն ալ չեն արժար պատմիչին այցի: Այս բերութիւնը գրական չէ միայն: Այս անունն դեռ այնքան ծովապայ այդ մարդը երբ կը բանայ բերանը այս կաւ այն վարդապետական հարցի վրայ, հանգչիլ չի գիտեր, վստակի հոս իր ընկիւնը զիմքը կանխողներուն քաները եւ միտերը մեզի ճշնէն է: Այսպէս է որ ստիւտած է այս ժողովուրդին պատմութիւնը: Չեմ պահանջեր որ պատմողը պաշտպանուի վիպողէ մըն ալ: Բայց կը պահանջեմ որ մեր ժողովուրդին կեանքը գիտ մեզի մասնցուի: Ու անկա կեցած տղը, ինքնիրեն կուսարեանիք հրաշք մը չէ անշուշտ: Այս աշխատութեան նախապայմանը հաւատուն է մեր անցեալի բոլոր նշխարներուն:

(*) Ժեռ դարու մեր ֆրոնիկները շուրջ սարբերութիւններ ունին կանխող դարերու նման գործերէն: Անոնք բերեալի շեղում մըն են արդեւ, երբ անհամարանի շքանի մը սոցեւ կը դնեն իրենք զիրենք, վտարելով հիւներուն այշանոյն յաւանութիւնները, նախարարի մը տունը միջեւ Նոյ երկ ոչ միջեւ Ադամ իջնողներուն մանկամտութեամբ ու իրենց գործը կը սկսին դրախտէ: Սա անհամարանիութիւնը՝ ներքին նպաստ մըն է ինքնին, քանի որ կը խնայի աներոյ սպառում: Յետոյ, երկարութեան յըղացքը տեղի կուսայ լայն նախասիրութեան մը: Թովմային պատմած վերի պատկերը Առաքել Դաւ-

արդարացնել երեմիայի մահացու մեղքը. ուրիւմալութիւնը բառերէ: Բայց հաճոյք մըն է կարգալ իր պատմումը, քանի որ այդ շատախօսութեան զինով է որ անպատին հետ պուս մը կարեւոր ալ պիտի մանեն զիրքին մէջ: Չեմ գտնար ետ, յիշեցնելու համար, այս ուղղութեամբ արժէքը Օրագրութեան որ Պոլիան է. իր տարօրինակ հոգեբանութեամբը, անհանդարտ միտքովը, չար, դաժան, ստորին բնազդներովը, մեծ ու պղտիկ կիրքերովը, ինչպէս քաղցր, բարի շնորհներովը: Այս է պատճառը թեքեա որպէսզի մենք զգանք որոշ երախտագրութիւն մը հանդէպ մարդու մը որ կը մտածէ իր շրջապատը, արտաքին ազդակները, ներքին զսպանակները, մարդոց մութ, իմար մղուժները (impulsion) փոխադրել իր էջերուն, փոխանակ մնալու ստրուկ արձանազրիչը այս ամենէն ինչպէս են գրողները իրմէ առաջ:

Իմենցին կը վերածի անբողջական տեսարանի մը, երկրողմանի ճշտումներով: Յարակից վիճակներու շտնագործմանը ու կը բարձրանայ արուեստի: Անշուշտ, անկարեւորին զգայութիւնը որ հիմնովին բացակայ է կանխողներուն մօտ, այդ դարուն զուե քանի մը գրիչներու մէջ պատճառ է զեղեկոյն բարեւար սարբերուն քանակը, այնքան յորդ մեր բոլոր պատմիչներուն մօտ. ու կերպով մը յարմար, երկ ոչ իրարմէն իրար, կենդանի մանրամասնութեանց դրուագումին: Չար, օրացուցային ֆրոնիկին մէջ քան մը փոխուած է այդ դարուն: Առաջին անգամ է որ կրօնական մը, պատմական գոյնի, կեանքի զգայութեան մը սիրոյն էջերով ոչ-վարդապետական մանրամասնութիւն կը դիզէ որուն նպաստը առնուազն կենդանութիւն բերելն է պատմումին: Ուրիշ չէ պատգամ Դարանաղցի վարդապետին որու մասին խօսածս չեմ կրկնել հոս. բայց կը պաշտպանեմ ուրիշներու հետ հանգիստութեան մը շտնովը: Նոյնիսկ անելի համար, պարզ դպիր Անաստասի Սիւնկը դուրս չի շարժումին: Երեմիան միջին մին է այս արձանիներուն ընդմէջ: Չեմ կրեար առաջին երկուսին հանդարտ, կշռապատմող, հիմնականը զատող դիտողութիւնը իրեն ալ շնորհեց (Տարբերութեան վիպողութիւնը վճռական պիտի ըլլար այս գեանին վրայ): Բայց անոնց մտայնութեան օտար մը չէ ինքը: Այսպէս է որ իմ մէջ կազմուած է յղացքը յիշողութեան պատմու-

Այս ամենէն յետոյ, գիրքին, դասական տիպարը պատմիչին, հաստատել նշանակաւ Ձէլէպի Բէտմիւրճեանի մէջ, անկախ հայ գրականութեամբ ընդհանրացած յըզացքէն:

— Չեմ կարծեր:

Բայց Թեալով մեր գրականութեան յաջողութեանց միջինին վրայ, երեմիա կը ներկայանայ շահեկան դէմք մը: Անոր գործէն որոշ մասեր անփոխարինելի են: Անոր թերութիւնները ժամանակին հետ մեծած են արդէն: Բայց անոր արժանիքները կը շարունակեն աճիլ: Պոլսահայ գաղութին պատմութեան մէջ անկախ անկիւնաքարէ մը աւելին է:

Յ. ՕՇԱՆԸ

(Նոր-ն-է-է)

յու, հաւաստի, իրականութիւնը նուաճելու, առանց վարդապետական բարձր փոստաբերականց: Անոնց գործերուն մէջ անշուշտ աս ձգտումը չի ազատագրուած բոլորովին ու չի նարգոյի աւճի անձ, արուեստի ձեւ մը բնականաբար աստիճան: Բայց երբ կը մտնենք մեր պատմիչներուն, շիշու ան մտիչ ալ իրողութիւններ: Քիչեր զիտեմ քի եւ: + Ի Է-ը-ը-ը (Պոսիտե) այդ դարուն և գրուած ու կը նկատուի զորոյս - գործոց մը փրակական դասական արձակի, մինչ ոճի կրողին, լրջութեան դուրս, իրեն մտ, որոշ-բան-ը-ն, պարտ-է-ն հաստատու-ը-ն գրեթէ կը մնայ հաստատ մեր ֆրոնիկներուն մէջ գործածուած է-է-է: Ու ասիկա անշուշտ բան մը սպասուածութիւն աւելի է: Երեսպակ մեծ գրականութեանց մէջ, պատմութիւնը ժողով դարուն և որ պիտի ազատագրի ինքզինքը: Ու պիտի ընէ այդ աշխատութիւնը միշտ քի-է-է-է-է-է, վաւերաբողոքներու ան-մարտ-ը-ն ոչ քի ընդօրինակութեամբը (Վենետիկական դարոց) կամ պատմականաբանական մասնակի խորատուութեանով (Վիեննական դարոց): Գրագէտը, անհեղինակու, որպիսի դիւաններուն հոգին արձակուի իր բանեակն և ժողով Միշտի գրի իր Գրականայի պատմութիւնը, Օ. Թիտիսի վերակազմէ միջին դարը, և այլն:

Յ. ՅԱԿՈՒԹԻ ՆԵՐՍԷՆ

Տ Օ Ն Ա Կ Ա Ն Բ Ե Ի Բ Ե Մ Ա Կ Ա Ն Բ

* Մարտ 3ի կիրակին Ս. Պատարագը մատուցուեցաւ Ս. Հրեշտակապետաց Եկեղեցին ուր քարոզեց Տ. Գէորգ Վրդ., աստուածային պատերազմները պահելու անհրաժեշտութեան մասին: Թէև Աստուծոյ պատուիրանները տրուած են հին ժամանակի մարդերուն, բայց նոյն ստեղծագործութիւն ընդ զարեալ մարդոց: Հետեւաբար մարդիկ պարտաւոր են պահել դասները:

* 5 Մարտ Գշ. — Սրբոց Վեռնիկեանց Քանանայից տօնին նախորդ օր նախատօնակ և այս առաւետ Ս. Պատարագ մատուցուեցաւ: Մայր Տաճարին կից Ս. Էջմիածին Եկեղեցւոյ մէջ:

* 7 Մարտ եշ. — Սրբոց Վարդանանց զօրովարաց մեքոց, նախորդ երեկոյին հանդիսաւոր նախատօնակը ու այս առաւետան Ս. Պատարագը սեղի ունեցաւ Ս. Յակոբեանց Տաճարին մէջ: Պատարագեց ու քարոզեց ըստ սովորութեան Ժառ. Վարժարանի տեսուչը՝ Տ. Եղիշէ Վրդ., որ Աւարայրի հերոսին մէջ տեսաւ իրական սուրբն ու հերոսը, որ մարդկային միջոցներէն աւելի զերագոյն զօրութեան կը բանայ ինքզինքը: Այս մտածումին մէջ միայն ըմբռնելի կ'ըլլայ Վարդանանց շարժումը, և մեր ցեղին դարաւոր կեանքը:

Այս օրը, Ս. Աթոռոյ մէջ, Ժառ. Վարժարանի տաներուն տօնը կը նկատուի. նոյն օր անուք կը վարեն Եկեղեցական երգեցողութիւնները իրենց մէջէն ընտրուած դասապետներով:

* 8 Մարտ Ուր. — Ըստ իրաւական սովորութեան Ս. Պատարագ մատուցուեցաւ Ասորոց Ս. Մարգարէ Եկեղեցիին մէջ, ուր քարոզեց Տ. Վահան Վրդ. «ՁԷ՛ր խնդրէիք զիտ, ո՞չ գիտէիք եթէ ի տան շօր իմոյ պարտ է ինձ լինել» քնարանով: նախ ներկայացուց Ղուկասե Բ. Գլ. 41-52 համարներուն մէջ նկարագրուած դէպքը. — Յիսուս տաներկու տարեկանին Տաճարին մէջ: Ապա ծրնողներուն թելադրեց որ իրենք ալ Ս. Աստուածածնի պէս հակեն իրենց զաւակներուն վրայ, հոգ տանին անոնց Եկեղեցափրութեան, և յորդորեց ունկնդիր մանուկներն ու պատանիները որ իրենք ալ Յիսուս մանուկին պէս ըլլան ազօրասէր, յաճախեն միշտ Եկեղեցի, և զայն նկատեն իրենց երկնաւոր շօր տունը:

* 10 Մարտ կիր. — Բուն Բարեկենդան. վարագործեալ սեղանի պատարագը մատուցուեցաւ Մայր Տաճարի մէջ. Ս. Պատարագի զարգացեալութեան պաշտօնը վարեց ըստ սովորութեան Ս. Աթոռոյ լուսարարապետը Տ. կիրակի Ծ. Վրդ.:

* 11 Մարտ Բշ. — Ա. օր Մեծ Պահոց Միաբանութիւնը և շահերտուծիւնը պատրիարքարան բարձրացան աջահամբոյժով բարի պահք մաղթելու Ամեն. Ս. Պատրիարք շօր և փոխարարձ մաղթանքը ընդունելու Նորին Սրբազնութեանէն: Նախընթաց տարիներու մէջ հաստատուած սովորութեանց համաձայն այս տարի ևս Մեծ Պահոց շրջանին ամէն Գշ. և եշ. երեկոներ սեղի